

ՊԱՍԿ ՄԵՐ ՊԱՅՉՐԴԵՒ ՇԽՐՄԻՆ

Պայմբը...

Կորովի եւ ապքեցիկ սննդն մի՛ որ կ'րէ մէկ թափով տախն ինչ, ննջում մի՛ որ մողի մ.ջ կը բռանձնարք նախայի մը դէմքը:

Պայմբն... ճախ մէ սննդունդի մ.ջ արձագ անդուսած. ուում մը կարծես՝ որ կը պայմի. փայլուկ մի՛ բռանձնակ նորի զննմարք բացրդ համան կացիակող, որուում մը մի սննդաց ոռ.՝ Խառաւովիլ ամսիքրու ծոցին:

Համանար մէ սն արեւախառ, որուն համանչներք կ'արշաւին Առուառու մնիվին ներ իսկ, մնիկա բազման է պեր նասպացառ գամի վրայ՝ մնաւանմերով պատկուած:

Համանկ մերութիւն կը հառացաց այն անոր բանաւարժական կորովն ու շանչու:

Հնաւոնդ մօք եւ ասպաւական կրթիք մի՛ չքաստիմացար կերտել ցի վիթիքարի յուշաբաններ գրական աշխարհն համար, ոյլ տուաւ նաև իր կրամամերուն կրականացրում: Ազգից ծառացից մարդկու նեւան անհնան բարձր եւ ազգուական գաղտնախրին ազգառու նեւան սկզբուափին, - զր հազիւ միունի յըսաւու՝ վճռւց գրիտադրեւ: Ճիշտ չէ երբ նոյն իսկ բանը: « Աս ես մի չափազանց իր մէջ », իր բազուին ու կենաքրնուիրեցրալ այս աստուաթացն տուրքին՝ ի նախատ ժաղավորդի մի:

Զայս զգացրնին աւել երբ ամսավ առաջ յազի կիմերը բար մը հասդրեցնին, թէ Հելլեն կառաւիրութիւնը մնաւիք երեք է պաշտօնապէս կրո ուղրել Պայմբի Նորիքն, որպէս զի ամբոջ Անգղից Խոռազորականութիւնը համախմբուի՝ մեժամանդէս տոնելու արելքերանուչան կը դարձն մասնաւ այս առաջն դարաբարձր:

Խոր մեծութիւնն էր որ կը նշոյէր դարձեայ բազրի մի սիւնալին, հաղորդուելով նէ Զօնիքի Պայմբից մ.ջ Միջազգ այն Մասնաժողով մը կազմուած է Կ. Վին. Գեղրդ:

Եւ Անգղից Խոռազ առ որին եւ. Զու իցիւիոյ Հաւասակավանու նեւան Նախատ ամին բարձր հնմանառութեանց տակ, որպէս զի հաւատիչարթացին բարգանց մ'ընթացուի այդ գերանացակ Գլ.մքին:

Այս պերթ համախառ կիմերուն քոյ սննչուցու մնաւառնէն պիսի Հնկառուուի, եւ թէ մեր սց փոքրիկ արտապացուու նեւամբ անման կողքին կանգնի կը համարձակի նաև: Հայ նու իրավան Հաւատառու Ռին մը, Միթմական այս Յարկը:

Ենէ Անգղիա իր մէջ երբեմն մուշացած մնաւառադիք հակառակուու նեւամին նաև դիքը - իրաւանի միշտ կը պարծի այցպիսի Համեսարի մը Ծուռնու տուած յըսուուն: Եւ թէ Հնակունմերու կրկիքը նպարու կը զգ ոց ինքը զնաբը՝ Պայմբի կորովը վայելերուն եւ նուսկ անոր գ երեւմնն յըսուուն: Ա. Վ. Կապար պիսի պարծի յաւէտ իր մնարեն բարբառը սնոր ամնդեղուն եւ սնիչ ունեցած նենական յուշն իր ծոցին մ.ջ յա երեւացը ներձն համար:

Ես արքեօք մն իսկ մնուղուիք մաս չէ ունեցած Բանաւառեղջը խանդաւախող՝ ազգի մը ազաւագրութեան վում գարա փարիս մ.ջն իսկ...

Անազմէ ո՞րն ալ նկառունք՝ Կրոն Պայմբի մնաւնը միշտ կապուած կը մնայ Ս. Վ. Կապար կրկնիս: Կարեց ու դարեր մն պիսի Անտեւի Միաբանութեանս՝ իրեւ ստու եր նուկայի:

Լուրջ են ուրեմն շարժառիթները՝ որ կը մինի զմոզ մամաւոր յարգանց մ'ընթացերու վեմ Բանաւառեղջին յիշառակինն: Հաս լուրջ մամաւանդ, երբ նկատի ստունց այս բարյական աշակերտինը՝ զր իր յարաբերութեան միջրով ընծայսէ է Աթօն Մերասատացըն եւ սնոր Մեռակերպն: Կարեց նա ուխտած է՝ ոչ միայն Անգղիան եւ սնոր Առուառու պիտուական սան-

մանմակը՝ այլ մինչեւ ուրիշ եւրոպականն ժողովրդներ եւ պայտեց ազգեր մուկեմացնելու Մինաստանին եւ անոր ստամանամատ սուաքիր Խեմանց ու զբական գործունէութեան։ Եւ մինէ ուրիշ բարյականն կարեւոր աշակցութիւն մ'ալ չէ ընթացած հանդէպ Հայ Ազգին, նոյն այդ ուխտինիկ Ազգին սորվելով և ի «Թափում» իր մոքին ու հոգոյն։ Միւս կողմանէ երբ – ի մէջ այլը – Հայ Մատենագրութեանէն կը նուշիրէ նա իր ազգին՝ անգղիսական Մատենագրութեանէն խոսափած Խեմականին մաս մը չէ որ աւելի կը բարձրացնէ Մեր Գրականութեան վարկը անգղիսիոս ժողովուրդներու առջև։

Ուրիմն աննշան պատմաներ չեն ասոնք, երբ Պայրմեման Յիշատակի հանդէմներուն կ'ուզենք թիրեւմեր դոյզն մասնակցութիւնը՝ թէ իր Հայեր եւ թէ իրեւ Միխիթարեան Հայրեր։

Հայս ալ աւելցնենք. մեր այս ծեռ-

նարկին չեն կրնար արգելվ նկատովի անշուշտ լինելուցին կեանփի մէջ Քերթօնի անցուցած նոյն խակ ճախողակ բարյականն արդին մէջ, կը սկսենք, նամնապին է միշտ որ կը միացուի, կը փառաքանուի, պարգև մը՝ զոր ուղղակի Տիեզիրաց Արարագիտաց դբած է։ Եւ Ֆիշդ այս աստուածանութեանը գանձին մեռ է որ Միաբանութիւնս պատի ունեցած է մուկրտիկ ու մերաւուր յարաքրութիւն ունենաց։

Այդ բարեպատճեն պարագաները իրաւումք կը պարապացնեն ուրեմն Միխիթարեան Ավաստու եւ Հայ Ազգը, անմեարշամ պատկներ գևանելուր Ավելիոյ այդ մեծագոյն Քերթուին շիրմին վրայ՝ ի նշան խորին յարգանքի եւ երախտագիտութեան։

Պատուակեր պաշտօն, զոր նուրկաց թիւով սիրացօթար կը ստանձնէ նոյն ինքն Պայրմնի յարգած ու համակած Միխիթարակերու Յարկին պաշտօնաներին ը ութառնամեայ « ԲԱԶՄԱՎԵՐ »։

ԽՄԲԱԿԻ. «ԲԱԶՄԱՎԵՐ»

A WREATH ON BYRON'S TOMB

Translated from the Armenian

Byron!...

*A powerful and impressive name
which photographs in the mind the countenance of a giant.*

*Byron!... A sound that re-echoes in
the abyss like the bursting of a shell, —
a lightning flash that shows bright horizons, — a thunderbolt, — an awful
thunder rolling in the dark clouds.*

*His is a sun-like Genius whose
beams shine forth into the most distant
corners. He is magnificently enthroned,
crowned with the muses. His poetical
vigour and inspiration irradiate complete
majesty.*

*Born of a powerful and chivalrous
nation, he was not satisfied to erect a*

solitary colossal monument for the literary world, he materialised his dreams. He was eager to secrete that high and noblest of ideas — the principle of liberty, — which no sooner did it take hold of his mind than he put into practice. Would it not even be correct to say that "he conquered a self within himself" in offering his arm and his life to that divine gift for the benefit of a people?

This is how we felt when a few months ago the news reached us through the newspapers that the Hellenic government intended to address an official invitation to Byron's native land that the whole literary world of England

might assemble to hold a great National Festival in celebration of this first Centenary of the world-famed nobleman.

Again it was his greatness that shone forth from the columns of a newspaper which reported that in Switzerland a special International Committee has been formed under the august patronage of H. M. the King of England and the President of the Swiss Republic so that a universal tribute might be paid to that renowned figure. Doubtless it will not be considered unbecoming if with this slight expression a consecrated Armenian Institution, this Mechitarist House ventures to place itself alongside of these prominent preparers of the Festival.

If England, notwithstanding her parsonable opposition to him, is always rightly proud of having given birth to such a great Genius; if the land of Homer feels proud of having enjoyed Byron's power and of being at last his grave, S. Lazzaro can boast forever of having taught him its mother-tongue and of having cherished in its heart imperishable and precious memories. And has it not even had an indirect part in rousing his enthusiasm for the noble ideal of the liberation of a nation?

Whichever of these opinions we may hold the name of Lord Byron will always remain connected with the Island of S. Lazzaro. For centuries and centuries he will follow the Community like the shadow of a giant. The motives that urge us to offer a special mark of respect to the memory of the great Poet are very earnest, especially when we consider the moral assistance that, by his connection with it, he gave to the great man of Sebaste and to the Work of his hands. It seems as if he had vowed to familiarise, not only England and her most distant Colonies but even

other European peoples and different races with the monastery, its mission and literary activity. And has he not helped the Armenian Nation morally in another important way by learning the language of that Golden Age "for the recreation of his mind and soul"; again, when amongst other things he gave to his nation a part of a literary treasure that had been overlooked by English literature, did this not raise our literary reputation before the English-speaking peoples?

These then are the not unimportant reasons for which we desire to bring our small contribution to the Byron Commemorations, both as Armenians and as Mechitarist Fathers.

Let us add this too. Not even the undeniable dissipation of the social life of the Poet can hinder us in this task. In Byron, we insist, it is always the Genius that charms, which is glorified, a gift which the Creator of the Universe has placed there, and it is just with this God-given treasure that the Congregation has had intimate connection.

This fitting occasion imposes a duty on the Mechitarist Fathers and on the Armenian Nation, that of placing on the tomb of the great Poet imperishable wreaths in token of deep homage and gratitude. An honourable duty which in the present number the official organ of Byron's own respected and beloved Mechitarist Fathers, the eighty year old "Pazmavet" fulfils with all its heart.

The Editor
Of "PAZMAVEB,"

